

ՅՈՒՅԾԿ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՐԱԳՐԸՑ Ս. ՆՇԱՆԻ ԱԱՆՈՒՅՆԻ Ի ՍԵԲԸԾԻԾ

(Շաբանակություն:)

61.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

?

ԹՈՒՂԹ.Բ. 228 (էջը 456): — ՄԵԺՈՒԹԻՒՆՆ՝ 23×17×5 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. 17 տող: — ՆԻՒԹ՝ մազաղաթ: — ԿԱԶՄ՝ կաշեպատ փայտ: — ՀԱՅԿԱՍՄԱՆ.Բ. կազմը քայրայուած, բայց մազաղաթները լաւ պահուած: — ԳԻՐ՝ միջն մերուպեան երկաթագիր: — ՍԿՐԱՆՍԱՌ.Բ. ընտիր: — ԼՈՒՍԱՆ-ՅԱԶԱՐԴ.Բ. ուկի նկար բոլորակազարդիր: — ԳՐԻԶ, ՄԱՆՅՈՂ, ԺԱՄԱՆԱԿ են 8ԵՎԻ անձանօթ: — ՅԻՇԱՏԱ-ԿԱԳՐՈՒԹԻՒՆ.Բ. չկան:

Մատեանս է Ա-Ե-Պ-Ր-Ա-Ն, էջը 3—96
Մատթէոս. էջը 97—212 Մարկոս. էջը 213
— 384 Ղուկաս. էջը 385—456 Յովաննէս:

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ. Գ.Հ.Յ.Ք.Բ. առաջին տասն-եւչորս եւ 97—98 թղթերն կրկնադիր են եւ բոլորդիր տառերով գրուած. տող ընդ մէջ ա-զոտաքար կը կարդացուին եղծուած միջակ մերոպ-պեան երկաթագրով գրուած աւետարանի խօսքեր:

62.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

?

ԹՈՒՂԹ.Բ. 281 (էջը 562): — ՄԵԺՈՒԹԻՒՆՆ՝ 27×18×7 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. մէն մի սիւնակը 21 տողք: — ՆԻՒԹ՝ թուղթ: — ԿԱԶՄ՝ կաշեպատ փայտ: — ՀԱՅԿԱՍՄԱՆ.Բ. բաւական քայ-րայուած: — ԳԻՐ՝ խոշոր բոլորգիր: — ՍԿՐԱՆՍԱՌ.Բ. են ԼՈՒՍԱՆՅԱԶԱՐԴ.Բ. պարզ: — ՄԱՆՐԱՆԿԱՌ.Բ. միայն Մարկոսի պատկերը կայ: — ԿԻՍԱԼՈՐԱՆ.Բ. մէն մի աւետարանի առջեւ կայ կիսախորան մը: — ԳՐԻԶ, ԺԱՄԱՆԱԿ են 8ԵՎԻ անձանօթ: — ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒ-ԹԻՒՆ.Բ. չկան:

Մատեանս է Ա-Ե-Պ-Ր-Ա-Ն, էջ 1 Մատթէոս.
էջ 158 Մարկոս. էջ 260 Ղուկաս. էջ 428 Յովաննէս:

63.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

?

ԹՈՒՂԹ.Բ. 259 (էջ 518): — ՄԵԺՈՒԹԻՒՆՆ՝ 29×24×8 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. մէն մի սիւնակը 20 տող: — ՆԻՒԹ՝ թուղթ: — ԿԱԶՄ՝ կաշեպատ փայտ: — ՀԱՅԿԱՍՄԱՆ.Բ. քայրայուած եւ մզուրած: — ՄԱԿԱԼԱԹԵԱՑ պաշտպան միայն վերջն կայ կրկնափեան գրութեամբ մազաղաթի թերթ մը: — ԳԵՐ-ՆԱԶԻՒ.Բ. չկան: — ԳԻՐ՝ խոշոր բոլորգիր: — ՍԿՐԱՆ-

ՅԱԶԱՎ. Աւետարաններունը՝ բաւական սիրուն եւ ժաշակաւոր փառագրեր: — ԼՈՒՍԱՆՅԱԶԱՐԴ.Բ. բաւական գեղեցիկ: — ՄԱՆՐԱՆԿԱՌ.Բ. կը մայ միմիայն Մարկոսի պատկերը, թերթ: — ԽՈՐՄԱՆ.Բ. չկան: — ԿԻՍԱԼՈՐԱՆ.Բ. մէն մի աւետարանի առջեւ, պարզ: — ԳՐԻԶ, ԺԱՄԱՆԱԿ են 8ԵՎԻ անձանօթ:

Մատեանս է Ա-Ե-Պ-Ր-Ա-Ն, էջը 1—135
Մատթէոս. էջը 138—228 Մարկոս. էջը 230
— 400 Ղուկաս. էջը 401—518 Յովաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ. էջ 516 (Պարբեր թրէ): «Փառ.Բ. . . . ԶՎԵԼՅԻՆ կաղմաղա զԳՐԻԳՈՐ ա-ՆԱՐԺԱՆ աբեղան աղաւեմ յիշեցէք ի 8Եր եւ Ա-Ա-ՄՈՒ-Ա-Ժ ողորմի ասացէք. որ բաղում աշխատանաւք հազիւ կարացի այսափի ի գոյն բերել. զի խիստ էր եղծեր եւ հնացեր»:

Անդ. (Պարբեր թրէ). «Գարձեալ յիշեսջէք յաղաւթս ձեր զռուայիս Դօխիկն, եւ զծնաւզմն իւր զթորոսն եւ զԱՄԱՐԴԵ-ԾՈՂՆ, եւ զաւակն իւր զթո-րոսն եւ զԱՄԱՏՈՒԱ-ՃՈՒՐԵՐՆ, եւ զկենակիցն իւր զՄԱՄԱՅ խաթուն, որ ստացաւ զամ ի հալաւ բնչեց իւրոց եւ ետուն Բ. Ճ. Ճ. գրամ եւ վերսոտին նորոգեցին զնա եւ եղին յիշատակ ի գիւղն Առվուտոց, ի ճեռն ՄԵԼՔԻՆԵԹ երիցուն»:

Էջ 517 (Պարբեր [Հօրով] թրով). «Յիշատակ աւետարանս ԹԱՆՁԻԿԻՆ եւ իւր կողակցին Սառային: Եւ իւր եղբօրն ԳՈՒԼԱՂԻՆ: ՈՐՔ ետուն զայս աւետա-րանս եւ զմի Մաշտոց յիշատակ իւրեանց հոգւոյն, ի գուռն սուրբ ԿՀԱՆԻՒ . . . գրեցաւ թվին ՈՂԹ. ԴԵԿՈՒԵՄԵՐԻ լ. յառաջնորդութեան Ազրումցի Սարդիս վարդապետին:»

64.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

1372:

ԹՈՒՂԹ.Բ. 304 (էջը 608): — ՄԵԺՈՒԹԻՒՆՆ՝ 18×27×7 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. մէն մի սիւնակը 21 տողք: — ՆԻՒԹ՝ թուղթ: — ԿԱԶՄ՝ կաշեպատ փայտ: — ՀԱՅԿԱՍՄԱՆ.Բ. կոպորէն կարուած եւ գողուած, պատկեները, մաշեալը լաւ պա-նուած: — ՄԱԿԱԼԱԹԵԱՑ ՊԱՀՊԱՆԱԿԱՎ սվեզը երկու, վերջը մէկ թերթ. երեխն ալ աւետարանէ. մերուպեան երկաթագրով, առաջն երկուրը բոլորովին եղծուած: — ՎԵՐՆԵԴԻՐ.Բ. չկան: — ԳԻՐ՝ բոլորգիր: — ՍԿՐԱՆ-ՅԱԶԱՐԴ.Բ. աւետարաններու սկիզբը շրճն, զլովիներունը պարզ: — ԼՈՒՍԱՆՅԱԶԱՐԴ.Բ. միջակ: — ՄԱԿԱԼԱԹԵԱՑ զկան: — ԽՈՐՄԱՆ.Բ. սկիզբը կան պարզ խորաննոր: հա-շուով տասն: — ԿԻՍԱԼՈՐԱՆ.Բ. Եւսեբի նախաղորութիւն-ներով եւ համարաբառ ցուցակներով: — ԳՐԻԶ Սաե-ֆանու կրօնաւոր: — ՏԵՂ. Ներսէս: — ԺԱՄԱՆԱԿ ՊԻՍ (= 821+551 = 1372): — ՏԵՂ. Դարանաղեաց գաւառի Աւագ անապատը:

Մատեանս է Ա-Ե-Պ-Ր-Ա-Ն, էջը 33—189
Մատթէոս. էջը 193—289 Մարկոս. էջը 295
463 Ղուկաս. էջը 467—592 Յովաննէս.
էջը 592—602 Հանգիստ Յովաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ. էջ 602 (Պար- թրէ). «Փառ.Բ. անսկզբնականին Հաւը . . . Արդ ես նուաստ Մատեփանսս զմուա ածի զայս ամենայն եւ

յիշեցի զայն որ ասէ երանի որ ունիցի զաւակի ի Սիոն եւ ընտանեակ յերուսաղէմ եւ գրեցի զաւրբ եւ զինուունակ աւետարանս ոլորմութեամբն Աստուծոյ: Ի խնդրոյ հոգեսէր եղքօր մերոյ Ներսիսի հարազատի եւ աստուածասիրի, որ յորդորեաց զմղ եւ ետ գրել զա ի յիշատակի իր եւ ծնողաց իւրոց եւ ամենայն նախնեաց: Եւ գրեցաւ ի թուականութեանս Հայոց Պիլ. ի սուրբ եւ գերահոչակ անապատ որ կոչի Աւագ ընդ հովանեաւ սրբուհոյ Աստուածածնիս, եւ Կարապետին Յովհաննու եւ սրբոյն Ստեփանոսի Նախավիլային եւ սրբոց առաքելոց եւ բազմահաւաք սուրբ նշխարացս եւ կենակիր սուրբ նշանացս: ի գուրս նազեաց գաւառիս կամ խայ, հանդէպ սրբոց գերեզմանի Լուսաւորչին մերոյ Գրիգորի: Արդ աղաչեմ զձեզ... , յիշեցէք սրտի մտաւք ի մաքրափայլ աղաւթս ձեր զերկու եղարքս զՄտեփանս զրիչ անարժանս ի կրանաւորս, եւ զներսէս հարազատ եղայր մեր հանդերձ ծնաւզովք մերովք՝ եւ ամենայն նախնեաւք՝ կենդանեաւաք եւ հանդուցելովքն առ Քրիստոս: Յիշենջիք եւ զառաջնորդ սուրբ ուխտիս զիիրակոս եւ զայլ մարանութիւն եղայրութեանս որ աստ կան»:

Էջ 608 (յերտիւ դրէն): «Յիշատակ է աւետարանս թորոսին, Թամամին, Ազնաւորին, Սաքարին եւ ամենայն ընտանեաց որ առին զա ի հալալ վաստակոցն եւ եղին իւրեանց հոգւոյն յիշատակ ի գուռն սուրբ նշանին... : Դարձեալ իմանայք որ այս աւետարանիս զինն թորոսն զտունն երետ, եւ առաւ իւրեանց յիշատակ»:

65.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

1397.

Թոհութք 296 (Էջ 592): — ՄԵԺՈՒԹԻՒՆ՝ $26 \times 18 \times 9$ մտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂՔ մէն սիւնակ 19: — ՄԻՋՄ թուղթ: — ԿԱԶՄ կաշեփայտ: — ՀԱՆԳԱՄԱՆՔ թիշ մը հինցած եւ տեղ տեղ ցեցակեր: — ՎԵՐՆԱԳԻՐՔ կարմիր թանար: — Գրի բոլրգիք: — ՍԿՃԲՆՑՏԱՌՔ պարզ: — ԼՈՒՄԱՆՑԱԳՈՒԹՔ զոնիք: — ՍԱՆՐԱՆԿԱՐՔ միայն Մատթէոսին կայ: — ԽՈՐԱՆՔ են ԿԻՍԱՆՈՒՐՆՔ չկան միայն Մատթէոսի սկիզբ պարզ կիսախորան մը կայ: — ԳՐԻՉ Միկիթար: — ԵՆԴԻ Երզնկայ (?): — ՏԵՐ Վարդան քանանայ: — ԺԱՄԱՆԱԿ Պոջ ($= 846 + 551$) = 1397: — ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Էջ 451, 452, 590: — ՏԵՂՆԿՈՒԹԻՒՆՔ Կը վերաբերի Ս. Սարգսի:

Մատեանս է Աւետարան, Էջ 3 Մատեանս, Էջ 162 Մարկոս, Էջ 268 Պուկաս, Էջ 452 Յովհաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ. Ա. (Էջ 452). «Արդ աղաչեմ ամենեսեան որք կարդայք կամ աւրինակէք զուրբ աւետարանս, յիշեցէք եւ մեղաց թողութիւն հայցեցէք Վարդան քահանայի եւ ծնողաց սորա խորովի եւ կենակցի իւրոյ Ասմաւսթունի եւ երկու եղարցն իմոց Տօնականի եւ Ստեփանոսի եւ գեռաբուսիկ որդւոյ իւրոյ Պրիստոնի, յիշեցէք զկենակիցն նիկողօսի ամեն ի սուրբ աղաւթսն ձեր, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր սուրբ

արքայութիւնն ամեն, գրեցաւ վերոյգիրս ձեռամբ Վարդան քահանայի թվ. ՊԽԶ:

Բ. (Էջ 452). «... Արդ գրեցաւ յիշատակարանս ի յերզնկայս, ի յանուն Վարդան քահանայի, որ ստացաւ զա ի յարդար բնչեց իւրոց, յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց փոխեցելոցն ի Քրիստոս, Լուսերիցու եւ Մկրտիչ իրիցու եւ միւս Վարդան երիցու, եւ այլ ամենայն արեան մերձաւորաց իւրոց, մաւր իւրոյ Զապելին եւ մաւրքուրին Մամատիկնա եւ եղարւըն նիկողօսի, եւ զաւակի իմոյ Մկրտիչ սարկաւագիքի, եւ եղարւըն որդւոյ Յակոբի եւ Դաւթին, որ յաւետարանիս վերագինս աւգնական եղեւ կատին քուր մաւրեն Քուր սաթունին եւ պատուն Յովհաննին, եւ իւր հաւրն Գիշուկին եւ եղարւըն Կարապետին եւս առաւել Մթիալին, որ աւգնական եղեւ ի գինս: ... Եւ արդ գրեցաւ վերոյգիրս ի սուրբ աւետարան, ձեռամբ անարժան երիցու Միկիթարի: թվ. ՊԽԶ, Յունիս ամսոյ Բ.»:

Գ. (Էջ 591). «ԶԱԿԵՐՁԻՆ ստացող սուրբ աւետարանիս զմաղտեսի տէր Պարոնն, եւ զիւր կողակիցն զմաղտեսի Փաշայն, եւ զիւր նորաբողբոջ որդիկն զՍիլ Պարոնն, եւ զՊամիկն զԼցոյ Պարոնն եւ զիւր արեան մերձաւորն զամենեսեան առհասարակ ամեն... : Որ ստացաւ զայ ի հալալ յընչեց իւրոց եւ իւր միշատակ ի ձեռն տէր Վրդանէսին... գինեցաւ սակաւ զիրս ձեռամբ արժան եւ մեղսամած Վրդանէս երիցու. թվին. Հայոց ՌՀԲ. Հայր մեր ու

66.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

1432:

ԹՈՒՂԹՔ 296 (Էջ 592): — ՄԵԺՈՒԹԻՒՆ՝ $28 \times 17 \times 7$ մտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂՔ մէն սիւնակ 21: — ՆԻԽԹ թուղթ: — ԿԱԶՄ բայցայուած: — ՀԱՆԳԱՄԱՆՔ թիշ եւ խոնաւութիւնէ վաստած: — ԳՐԻՉ Յովհէկիք: — ԺԱՄԱՆԱԿ ՊԶԱ ($= 881 + 551$) = 1432: — ՏԵՐ Կամակ վանք (?) :

Մատեանս է Աւետարան:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ. «Փառք... . Ես նուաստ հող Յովհէկի ծոյլս եւ անարժանս ի կրաւնաւորս, զմուա ածի զայ ամենայն եւ յիշեցի զրան մարդարէին որ ասէ երանի որ ունիցի զաւակի Սիովի եւ ընտանեակ յերուսաղէմ. եւ շնորհիւ Աստուծունի եւ ողորմութեամբ նորին գրեցի զուրբը եւ զկենասունակ աւետարանս ի յիշատակ մեր եւ նախնեաց եւ ծնաւզաց եւ ամենայն երախտաւորաց մերոց... : Գրեցաւ սա ի թուականութեան Հայոց ՊԶԱ. ի սուրբ եւ ի գերահոչակ անապատս որ կոչի կուրզիք. ընդ հովանեաւ սուրբ նշանին եւ սրբուհոյ Սիոնի որք հանդիպահութիւն եւ Կովհաննու եւ բազմահաւաք սուրբ նշեարացս որ աստ: Արդ աղաչեմ զձեզ մանկունք նորոյ Սիոնի որք հանդիպահութիւն յիշեցէք արտի մատաւք եւ աւրինակէք. յիշեցէք սրբի մատաւք ի մաքրափայլ աղաւթս ձեր զիցուն եւ զանշուն զուր զարչակս զթովչուկիս եւ յանդգնութեանս իմոյ ոչ մեղարբել, զի յաւժարութիւն եւ փափաք սրտիս մոռացուն

եղեւ տկարութեանս: Յիշեցէք եւ զուսուցիչսն իմ զԱրիստակէս Արդապեան որ բազում աշխատութեամբ ուսոյց մեղ զդիրս եւ ինքնի քրիստոս փոխեցաւ նաեւ զծնողն իմ զՅակով քահանայ եւ զմայրն իմ Զալամ խաթուն. եւ զեղբարքն իմ զԴրիգորն եւ զՄիքայէլն նաեւ զՀանգուցեալն եղբարք իմ զԱսման սարկաւագն որ յուսով. առ Քրիստոս փոխեցաւ:

67.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

?

ԹՈՒՂԹ.Բ. 242 (Էջը 484): — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 25×18×6 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. մին սինակ 22: — ՆԻՒԹ թուղթ: — ԿԱԶՄ կաշեպատ փայտ: — ՀԱՆԳԱՄԱՆ.Բ. քրքրուած: — ՄԱԿԱԴԱՄԵԱՑ ԹԱՀՊԱՆԱԿ վերջը կայ միակ թերթ մը, ակտարանի հատուած, փոր մեսրոպական տառերով: — Դիմ՝ բոլորգիր: — ՄԿՁԲՆԱՑՍՈ.Բ. անարժէք: — ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴԻՆ.Բ. նոյնակս: — ՄԱՆՐԱՆԿԱՐ.Բ. չկան: — ԽՈՐԱՆԱՑ նոյնակս: — ԳՐԻՉ անձանօթ: — ՍՏԱՑՈՂ Ստիփանոս արելայ: — ԺԱՄԱՆԱԿ անձանօթ:

Մատեանս է Ա-Եպարքն, ուր կարդաւ չորս աւետարանք գրուած են, ամէնուն սկիզբը թերի է. էջ 1 Մատթէոս. էջ 139 Մարկոս. էջ 227 Ղուկաս. էջ 377 Յովհաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ.Բ. էջ 138. “Արդ աղաչեմ զարեկես... Արդ յիշեցի մեր մայր պատուեալ Հարիստիմայ անուն կոչեալ, Աստուծոյ բանիւն աւրհնեալ. եւ սուրբ հոգւոյն շնորհաւք լցեալ, եւ պատուական հայրն իւր ընտրեալ, հայրն երկնաւոր զնայ աւրհնեալ, որ ամիր Ուուլք անուն ձայնեալ. եւ ի Քրիստոս իսկ յուսուցեալ, եւ զՄատեֆանոս զորդին աւրհնեալ, անուանակցին իւր նմանեալ... Այլ եւ զընթիրս եւ զանազան, զեղբայրն իւր աղնուական, Սարդիս լցեալ շնորհաւք բրիման, հրեշտակք նորա են զահապան. այլ եւ զդոյրն իւր զթական զԸնորհաւոր տիկին մայր պատուական: Խոհեմ համեստ եւ զանազան, բարի գործք սրբանան. եւ զպատուելի այլն իւր արժան, յարբայութեան աստուածկոչընան. որ ի ծերսն յարգեալ անուան, գրկօք երարձ զտէրն էական, անուանակցին իւր սա նման, որ Սիմեօն կոչի յանուան: Այլ եւ զծնողն իւրեանց յայտնի, պարտ է յիշել յայսմատենի. զԳրիգոր զհայրն իւր հրաշալի, որ պատուական էր քան զոսկի, եւ մաւրին իւրոյ Համալ տիկինի, որ է աւրհնեալ յայտմ աշխարհի: եւ որը լսեն զայս ուղարկի, լցեալ սրտիւքն բերկրալի. Աստուած ողորմի նոցա հոգի, բազում պարդեւք նոցա տացի ի յարարչէն ամենայնի: Զաւտարութիւնս մեր յարգեցին, զզարիպութիւնս մեր պատուեցին. զանհամութիւնս համեմցին. անարժանիս պատիւ եղին, տամբ եւ տեղաւք զմեղ հանգուցին, բազում բարեաւք զմեղ լցուցին. տացէ սոցա տէրն յայն տեղին, մի զհազար փոխարինին. ամէն:

Էջ 222 (Բուռն գրէն). “Արդ աղաչեմ զամենեան...: Ստեփանոս աբեղային որ զգիրս էառ աստուածային. իւր յիշատակ յաւիտենին. հաւըն իւրոյ Յովհաննիսին, եւ մաւրին իւրոյ Վզիզ տիկինին. նոցա բարեաց պարդեւք տացին. յամէնառատ Հաւրէն վերին: Այլ եւ զնա երկրորդ ծնաւզին, որ հոգեւոր մայր է նորին, եւ մահտասիք աստուածային. որք քաջութեամբ զլուծն առին, յերբուսազեմ գնացեալ հասին. երկրպագեալ գերեզմանին, զոյսն տեսան յոր փափաքին. անտի գարձան, ի տուն հասին, զաւետարանս գրել տուին. կրկին բարի յիշատակին, յաւետարանս յոր գրեցին. որք ընթեռնոյք ի սուրբ ժամին. Ըստուած ողորմի ասացէք նոցին:

68.

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

?

ԹՈՒՂԹ.Բ. 282 (Էջը 564): — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 27×18×6 մմտ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսին: — ՏՈՂ.Բ. 21: — ՆԻՒԹ թուղթ: — ԿԱԶՄ կաշեպատ փայտ: — ՀԱՆԳԱՄԱՆ.Բ. լաւ պահուած: — ՄԱԿԱԴԱՄԵԱՑ ՊԱՀՊԱՆԱԿ վերջը կան երկու թերթ. միջին մեսրոպական երկաթագրով մանընտիրի հատուած: — Գիր՝ բոլորգիր: — ԼՈՒՍԱՆՑԱԶԱՐԴԻՆ.Բ. բաւական սիրուն: — ՄԱՆՐԱՆԿԱՐ.Բ. չորս ակտարանիչներու: — ԿԻՍԱՆՈՐԱՆ.Բ. չորս ակտարանաց սկիզբը մէկ մէկ նատ: — ԳՐԻՉ, ԺԱՄԱՆԱԿ Նի ՏԵՂԻ անձանօթ:

Մատեանս է Ա-Եպարքն, էջ 3 Մատթէոս. էջ 159 Մարկոս. էջ 257 Ղուկաս. էջ 431 Յովհաննէս:

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ.Բ. էջ 559 (Մ-ԵՒ գրէն). “Յիշատակ է սուրբ աւետարանս Քօրոզի մահտեսի Անեքսունին թոռին խոճայ Լուսպարունին եւ խոճայ աղայեկին եւ հօրն մահտեսի Սէֆարին եւ մօրն մահտեսի խամթանին եւ այլ եղարցն մահտեսի Նազարէթին եւ Շահէնին եւ քեռոյն խան Սուլթանին եւ Լուսպաթունին եւ քեռորդուն տիրացու կարապետին եւ հօրեզրօն մահտեսի Յարութիւնին: Այլ եւս աղոյեկին որդույն Յովհաննէսին, զոր եւ Տէր Աստուածըն մեր անփորձ զահեցակ ընդ երկար աւուրս: Այլ եւս սորին մասնակից եւ առիթ եւ պատճառ եղեւ մահտեսի տէր Յովսէփին եւ Յուեկի որդի խոճայ Յովհաննէսն, զոր եւ տէր Աստուածըն մեր վարցահատոյց արացէ: Ստացաւ զայ... խոճայ Լուսպարուն եւ խոճայ աղայեկին եւ եդին յիշատակ իւրեանց հոգուն եւ իւրեանց ծնողացն հոգուն ի գուռն սուրբ Աստուածածին եւ սուրբ Լուսաւորչին եւ սուրբ Թէոդոսին, զոր Տէր Աստուածըն մեր իւրեանց յիշատակն անջնջելի արացէ մինչեւ ի կէտ կոչման իւրոյ ամէն: ի ժամանակս հայրապետութեան Տեառն Աղեքսանդրի կամթողիկասի ամենայն Հայոց եւ առաջնորդութեան մեծափառ ուխտիս մերոյ սուրբն Նշանի Աստուածատուր Վարդապետի ահրեպահսկուպոսի որ մականուամբ զմբուկ է կոչեցեալ եւ աւաքերիցութեան եկեղեցու տէր Յովհան մահտեսի քահանայի որ տէր Աստուած յերկար աւուրս

արտացէ. տմէն։ Ի թվականութեան յաբեթական տառի թական առհմիս Ռածոթին եւ ի թվոջն Փրկչին որ ըստ լատինացւոց Ռ2Ճ. եղաւ յիշատակ սուրբ աւետարանն ի դուռն սուրբ Աստուածածին (Սեբաստիոյ)։

ԹՈՐԳՈՄ ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՍ ԳՈՒՇԱԿԵԱՆ
(Ծարումակելի)



ՊԱՏՄԱԿԱՆ

ՎԱՐՄԱՐԱԿԱՆ Ք Է ՊԵՐՈՒՆ

(Ծարումակութիւն)

թ) Ներսէ Դ.։

Հայաստանի քաղաքական վիճակը 652է ետք փոխուած էր։ Պարսկական պետութիւնը հիմովին կը ցնցուէր հարաւաշունչ փոթորիկէն եւ արարական բանակները թ. Ռշտունւոյ առաջնորդութեամբ կը տիրանային Հայաստանի պարսկական բաժնին՝ 654ին։ Այնուհետեւ Արարը կը ստանձնէր մրցակի գերը՝ Բիւզանցինի հանդէպ։ Հայաստան կ'ենթարկուէր արար ստիկաններու իրաւասութեան, բայց կը կարգուէին միաժամանակ հայ իշխաններ, սպարապետներ։ Արարական տիրապետութեան տակ առաջին հայ իշխանը կ'ըլլար Համազասպ Մամիկոնեան, որ 657—658ին Հայաստան վերադրաւող բիւզանցիներու ծառայութեան կը նուիրուէր եւ բիւզանցական տիփուններով կը հարստանար։ Սակայն Արարացիք դարձեալ կը նուածեն Հայաստան եւ 662ին Գրիգոր Մամիկոնեան կը նշանակեն իշխան Հայաստանի։ Սա ինազազութեան շրջան մը կը բոլորէ եւ 685ին կը սպաննուի Խազարներու արշաւանքը զսպելու աշխատած ժամանակ։ Յաջորդը՝ Աշոտ Բագրատունի (686) Արարներու ընտրելին է եւ իշխանութեան կը հասնի անոնց կամքով։ Սակայն երբ Յուստինոս թ. 688ին կրկին անգամ կը մտնէ Հայաստան հաշտ աչօք չի նայիր իր թշնամիէն կարգուած իշխանին։ Նա զԱշոտ չափազանց զօրաւոր եւ հետեւաբար վեասակար կը գտնէ, եւ որպէս զի իշխանութեան Մամիկոնեան վահանայ, զոր մայրենիօք Կամսարական կոչին, որ երեմներորդ երրորդ էր ի Մուշեղոց (Տաշեան, 8ուցակ, 749)։

Հակող նժամարը հակակընէ՝ կամսարական մը կ'անցնէ իշխանութեան գլուխ։ Այս առթիւ ահա հայ եւ արտաքին մատենադիրներ կը յիշատակեն՝ Ներսէն (Դ.) կամսարական։

Անդին արգէն այս Ներսէ հը Ներկայացուցի իբր յաջորդ Ներսէ Բ.ի։ Ասոնց աղջրոի մասին պատմագիրներու մէջ մէծ տարածայնութիւն կը նշմարուի։

Զամշեան, թ. 373 յջ. յենլով թ. Մամիկոնեանի առասպելախառն պատմութեան վրայ եւ անոր կցելով Գր. Արշարունւոյ եւ Արշարունեաց եպիսկոպոսներու գաւազանագրքի տեղեկութիւնները Ներսէ հի հայրը կը կոչէ Վահան։ Սա որդի է Սմբատ Մամիկոնեանի եւ միայն մօր կողմանէ կամսարական (Չամչ. թ. 336—339), կը մասնակցի 630ի (?) կորիներուն, եւ ապա կը յաջորդէ իր հօր՝ Տարօնի տանուտէրութեան մէջ (անդ, 342—343)։ Այս ամէնը՝ համաձայն է Յովհ. Մամիկոնեանի, որ իրապէս կամսարական կը կոչէ Վահան¹ (Էջ 16, 26, 28, 31—36, 44—47), բայց թէ ինչպէս եւ երբ նա ձեռք կը ձգէ նաեւ կամսարական հողերը, այդ մասին կը լուէ։ Զամշեան լոկ կարծեք կը խօսի եւ ուեւէ ապացոյց չունի Վահանի եւ Ներսէ Գ.ի արենակցութեան։ Զամշեանի կարծիքը անոյլայլ կ'ընդ-դրկէ Justi, Iranisches Namenbuch, էջ 224, թիւ 64. “Sohn des Vahram, Bruder (!) der Märtyrerin Susanna († 715!) und des Gangik.” Սամ. Անեցի, 409, Ասող., 129. Զամշ. թ. 375. Brosset, Deux histor. 34. — Զամշեանի անհիմն տեսութեամբ Վահան հայր էր Ներսէ հի եւ նախընթաց տանուտէր կամսարականաց։ Բայց ասոր հակառակ աչքի կը զարմէ, որ ոչ մէկ տեղ ուր Վահան անունը յիշուած է՝ “Տէր Շերակայ եւ Արշարունեաց”, յորջորջանիքը կցուած կը գտնենք, ոչ Գրիգորիս Արշարունւոյ ձնին (Պատկեր, 1890/91, էջ 143), ոչ Արշարունեաց Եպիսկոպոսներու գաւազանագրքին յառաջաբանին մէջ — ասոր Հակառակ երբ Ներսէ կը յիշուի, չի մոռցուիր որ նա է “Տէր Շերակայ եւ Արշարունեաց”։ Վահան պարզապէս Պատրիկ, կը յորջորջուի, ինչ որ սակայն տանուտէրութիւն չ'ենթազրեր։ Չեմ կրնար հաւանիլ նաեւ Տէր-Մալուկսեանի, որ կը մերժէ մէկեւ Զամշեանի եւ Էմինի (Ասողիկ, էջ 73, տես

¹ Մէր մատենադարանի թիւ 314 ձեռագիրն ալթուղթ 238 յիշաստաբան մը կը բազանդակէ, ուր կ'ըսուի. “յիշխանութեան Մամիկոնեան վահանայ, զոր մայրենիօք Կամսարական կոչին, որ երեմներորդ երրորդ էր ի Մուշեղոց (Տաշեան, 8ուցակ, 749)։